

# ՀԱՅՉԱԿ

ՎԵՐԺԻՆ  
ՄԵԾ ԳԻԳԻԵՆԻ

Եթէ սուլթանի կառավարութիւնը երդվել է իր Մուհամետի անունով չը թողնել որ ցամաքէ հայերի արեան գետակները Հայաստանում այժմ այլ եւս պատմական իրողութիւն է յայտնվում, որ հայն էլ վճռել է այդ արեան հոսանքով գծել այն ուղին, որ նրան տանում է զէպի իր մարտկային ու քաղաքացիական իրաւունքների ձեռք բերելու նպատակակետը, որ նրան տանում է զէպի իր աղամութիւնն ու ինքնուրց յուութիւնը: Օձի պէս փաթամթված հայերի վերքերով լի մարմնով սեղմելով ու խողդելով նրան իր պաղ զօրաւոր օղակում, այդ նախաջրհեղեղեան բռնապետութիւնը գըրանով միայն աւելի է փութացնում զոհի աղատվելու ձգտման իրագործումը: Երիւն կարնում, արիւն և Պօլսում, արիւն Տէյլմունում, արիւն կեսարիայում, արիւն Խոզուատում, մեծ ու մանր յուղումներ ու խովզութիւններ Խարբերդում, Արարակերում, Մարզուանում, Ամասիայում և մի շարք ուրիշ քաղաքներում, գլխովին անհամար ձերբակալութիւններ ամեռով Հայաստանում, և այդ ամենի հետ միասին բազմաթիւ նահատակներ, անձնուրաց կուղներ, անմեղ զոհեր — ահա թիւրքաց Հայաստանի պատմութիւնը վերջին երեք տարւայ ընթացքում: Մեր նորագյն պատմութեան այդ արիւնալից, տանջալից էջերը թողնում են սարսուիչ, ծանրո տպաւորութիւն, բայց միեւնոյն ժամանակ նրանք կրծիչ են, նրանք մի ժողովրդի վերակենդանուութեան ձիգելն են, նրանք այդ բնական ձգտումների արդիւնք են հէնց այդ պատճառով փառաւոր են, թէկուղ տատասկէ պսակով զարդարեն հայ ժողովրդի ճակատը: Աւելի եւս, այդպիսի էջերը բնական արդիւնք են իրերի պատմական ընթացքի, նրանք պատրաստված են հայ ժողովրդի կեանքի իրական պայմաններից, դրութիւնից, նրա տնտեսական, հասարակական ու քաղաքական կացութեան պայմաններից: Եւ այդ բոլոր իրողութիւնների շնորհով հայ ժողովրդային ընդհանրութեան աչքերը բացվել են, ինքնամանաշութիւնն արթնացել է, ինքնապաշտպանութեան ոդին սկսել է գործնականապէս արտապայտական պատասխանութեան ոդին սկսել է գործնականապէս արտապայտական հայ ժողովրդութիւնը, իր

անցեալ խուլ ու մունջ անկարողութիւնը նա անդառնալի կերպով թաղել է պատմութեան գերեզմանում: Կա անցել է այլ ևս նոր ճանապարհի վրա, որտեղ նրան բերել գրել է կեանքի պատմական ընթացքը, որով նա սկսել է առաջ գնալու ձիգեր թափել իրերի անշեղ տրամաբանութեան ազգեցութեամբ, որտեղից նա այլ ևս չէ կարող խոյս տալ և որտեղ չէ կարող մնալ անշարժ: Կա պէտք է ջանայ առաջ գնալ — գա է նրա փրկութիւնը. եթէ նա մնաց անշարժ, եթէ նա նահանջեց — կորած է:

Այդպէս է այժմ հայ ժողովրդի պատմական բոպէն: Իրերի վիճակի աւելի ու աւելի բարդվելը, ժողովրդի գրութեան աւելի ու աւելի ծանրանալը, կառավարութեան հալածանքների աւելի ու աւելի վայրենի, յախուռն կերպարանք ստանալը — այլ եւս ճակատագրական են գարձել յուղումների, կոփուների, ընդհարումների երեւյթները Հայաստանում և հայ յեղափոխական գործի աւելի ու աւելի ընդարձակ ծաւալ առնելը: Զասենք, թէ ինչու շարժումները մասնակի են, չասենք, թէ ինչու նրանք իրը անջատ են մէկը միւսից — գա՝ սենեկային տրամաբանութիւն է, գա՝ Հայաստանի իրերի վիճակի անդիտութեան թելագրութիւն է, գա՝ յեղափոխական շարժման անհասկացողութեան խօսք է: Շարժումները, թէ եւ առերեւոյթս մասնակի, բայց ներբնապէս սերո կերպով կապված են միւնքանց: Թէ եւ առերեւոյթս անջատ, բայց իրանց կաղմում են մի երկայն շարք, որոնք միասին առնված կաղմում են հայկական յեղափոխութեան առաջնական տարիների գէպքերը: Ընդհանուր ապստամբութիւնը կարող է ծագել միմիայն այդպիսի մի շարք գէպքերից յետոյ իրեւ դրանց հետեւանք: Մասնակի շարժումները ոչ միայն ստէպ-ստէպ ցնցում են Եւրոպային, ոչ միայն կարեւոր ու անհրաժեշտ են ընդհանուր ապստամբութեան համար ժողովրդին ու իրերի վիճակը տրամադրելու, այլ և նրանք պատմականորէն անխուսափելի են մի ժողովրդի մէջ որ ոտք է կոփում յեղափոխական ուղիի վրա: Պէտք է թողնել այնպիսի սովորական առարկութիւնները, որոնք անկեղծ յեղափոխականի բերանում կարող են շատ խորի հնչել քանի որ նրանք, այդ առարկութիւնները սրտի բաժինն են գարձել միայն ինքնակոչ յեղափոխականների, այն է գիմակաւորների համար, որ այդպէս են խօսում իրանց վեսակարութիւնը, պարազետիզմը (օտարակերութիւնը), անդործութիւնը ծածկելու նպատակով: Պէտք է թողնել այդպիսի օտարութի առար-

կութիւնները, որոնց հեղնում ու ծաղրում են հայկական իրականութիւնը, իրերի ընթացքի զօրութիւնը, ժողովրդի կրած տառապանքները: Պէտք է թողնել այդ ֆրազաբանութիւնները և հաշիւ տեսնել իրականութեան, փաստերի հետ, որոնք ամենմի քայլափոխում հայ ժողովրդին զրգում են կառավարութեան դէմ, պատճառ տալիս նրան շարժվելու կամ՝ ինքնապաշտպան լինելու, առիթներ, որոնց համար մի յեղափոխական կազմակերպութիւն միշտ պէտք է պ ա տ ր ա ս տ լինի, եթէ նա խկապէտ յեղափոխական է, թէ կուզ այդ առիթներում նրան վիճակի զրկանք, հալծանք, նահատակութիւն: Նյոն իսկ այդ մի յաղթանակ է նրա համար. նյոն իսկ այդ փաստը, կառավարութեան ոյերի դէմ կուելու փաստը, մի յաղթական էջ է հայ ժողովրդի պատմութեան մէջ: Նյոն իսկ այդ կախներն, այդպիսի իրողութիւնները, որոնք այսօր կազմում են մի երկայն շարք, ինքն ըստ ինքեան գրաւական են, որ հայ ժողովրդն ընդունակ է եւ կարող է անել նաեւ աւելի ընդարձակ, ընդհանուր շարժումներ: Հարկաւոր է միայն յեղափոխական աշխատութիւն, տոկուն աշխատութիւն և միշտ՝ աշխատութիւն:

Հայ յեղափոխական շարժումների շարքն անցան անցեալ տարւայ վերջերը և այս տարւայ առաջին թըւերում նախ կեսարիան և ապա Եօղդատը ևս և այնուհետեւ իրանց կարեոր դէպքերով Մարզուանն, Ամասիան և այն. . . Եյդ վերջն կարեոր դէպքերի առիթըն արդէն տաճիկների յայտնի՝ յայտարարութիւններն էին, որոնք մի շաբաթմայ մէջ զարմանալի աջողութեամբ ու յանդինութեամբ, այդաւատալի արագութեամբ հազարաւոր օրինակներով փակցված էին Փոքր Հայքի բոլոր քաղաքներում պատերի վրա, որպէս և կեսարիա և սրա շրջականները: Մեր ընթերցողներին արդէն յայտնի է և Հնչակին անցեալ տարեշրջանի ՏՐ 9-ից այդ տաճակական երկու և յայտարարութիւններին գրգուէ բոլանդակութիւնը: Յենարան ունենալով իրան թիւրը ժողովրդային խաւար ընդհանրութեան տիփութիւնն ու աղքատութիւնը, իրան ոյժ համարելով նրա կրօնական անհամբերողութիւնը, մոլեռանդութիւնը, նրա բարբարոսական կրքերին ու զգացումները, թիւրը կառավարութիւնն առաւել կամ պակաս վստահութեամբ անխնայ կոիւ է մղում հայ յեղափոխականների դէմ մասնաւորապէս և հայ ժողովրդի դէմ ընդհանրապէս: Եւ այդպիսի պարագաներում, երբ միեւնըն ժամանակ հայ յեղափոխական ամենմի շարժում մի նոր սպառնալիք է յայտնվում թիւրը տէրութեան գերիշխանութեան դէմ հայերի նըկատմամբ, հասկանալի է սուլթանի փոքրաւոնների սարսափ նյոն իսկ տաճիկների կողմից թիւրը ժողովրդին ապստամբութեան կոչող և յայտարարութիւններին երեւան գալուց: Զգալով, թէ ինչպիսի խորը տապարութիւնն կարող են թողնել թիւրը ժողովրդի վրա նյոն իսկ: իր ազգի մեջց բարձրացող այդպիսի ձայները, կառավարութիւնը յիմար ըլ գտնվեցաւ. այդ և յայտարարու-

թիւններին հեղինակ ուզեց հոչակել հայ յեղափոխականներին և շտապեց թիւրը խուժանին գրգուել հայերի զէմ մի կողմից, մինչդեռ միւս կողմից անվերջ ձերբակալութիւններ անել հայերի մէջ: Ուշագրաւն այն է, որ կեսարիայի թիւրը խուժանի մօտ գտնվել են մեծ քառակութիւն զէնքեր իրանց բոլոր պարագաներով որ ակնյայտնի կերպով ապացուցանում են, թէ դրանք նըրան մաստակարարված են եղել մի կարող ու ինքնատեր ձեռքով — կառավարութեամբ: Կառավարութեան մասնակցութիւնը կեսարիայի հայերը կոտորելու մէջ որ իր տեղի ունեցաւ թիւրը խուժանի յայտնի մասի կողմից, արդէն այդ փաստով ուղղակի ապացուցվում է: Կառավարութիւնը սակայն այդ դէպքում էլ յիմար չը գտնվեցաւ. մի կողմից գրգելով թիւրը խուժանին հայերի դէմ միւս կողմից նա սկսաւ ձերբակալութիւններ անել թիւրքերի մէջ իբր թէ նրանց գրգուումը զսպելու ու խաղաղութիւնը վերականգնելու համար: Բայց իրազեկ մարդը տեսաւ, որ կառավարութիւնը ձերբակալում էր այն թիւրքերին, որոնց մասին կ ա ս կ ա ծ ունէր, թէ կառավարութեան գէմ են, և այդպիսով այդ թիւրքերին բաղդակից էր դարձնում հայ հարիւրաւոր ձերբակալվածների հետ:

“Եշանակելով կեսարիայի մեծ արիւնահեղ դէպքի վարագործով ծածկված այդ կողմերը տեսնենք այժմ էթ ինչ գեր խաղացին հայերն այդ մեծ խուզութեան մէջ: Թիւրը կառավարութեան անթիւ ձերբակալութիւնները, ամեն տեսակ բունութիւնները հայածանքներն արդէն վերջն ծայր գրգուել էին նրանց, մի գրգուում, որ բուն կուից մի քանի օր առաջ արդէն տեղի էր տալիս մասնակի միջադէպքերի: Թիւրը խուժանի պատրաստութիւնները հայերի վրա յարձակվելու և կառավարութեան ակնյայտնի մասնակցութիւնն այդ գործում, աւելի եւս գրգուեցին հայերին. ինքնապաշտպանութեան պատրաստութիւնները այդ հաւանական յարձակման դէմ այլ եւս դարձաւ նրանց, որպէս եւ յեղափոխական կազմակերպութեան սուրբ ու նուիրական պարտականութիւնը: Այդ բոլոր վերջացաւ թիւրը խուժանի յարձակումով ու աւերով և ոչ պակաս կատաղի պատասխանով զրանց գէմ հայերի կողմից, և հարիւրաւորներ ընկան երկու կողմից էլ Կոիւը մեծ էր. . . Իսկ կառավարութեան ախաղաղացնող զօրքերը. — Նրանք այդ ժամանակ ձանապարհ էին դէպի կուի տեղերը և հասան այնտեղ երբ կուի գաշտում միայն. . . արեան մէջ դի ա կ ն ե ր էին թաւալվում. . . Այդպէս էր դէպքն իր մերկ ծշմարտութեամբ: Այսպէս, կեսարիան և Եօղդատն էլ ուսուգուցան իրանց հայ որդիների արիւնով և իրանց նշանաւոր արիւնալից էջը գրաւեցին մեր պատմութեան մէջ իրանք էլ իրանց կողմից օրինակ հանդիսանալով հայ սարուկ ժողովրդին և նոր զարկ տալով յեղափոխական մաքին ու գործին:

ՆԵՐԱԿՆԵՐ ԹԻՒԹԳԻԸՑԻՑ

ԿԵՍԱՐԻՈՅ ՄԵԶ ԴԵՊՔԸ.

ՏԵՂԱԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՔ. — ՄԵՇԱ-  
ԹԻՒ ՀԵՐԲԱԿԱՎՈՐԹԻՒՆՔ. — ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ.  
ԵԽ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆՔ. — ՄԵՇԱ ԱՐԻ-  
ՆԱՀԵԿ, ԿՐԻՏ Ի ԿԵՍԱՐԻԱ. — ՇՓՈ-  
ԹՈՒԹԻՒՆ. — ԱՐԻՏՆԱՀԵԿ, ԿԲ-  
ՈՒՏ Մ' ԱԼ Ի ԵԶՋԱԾ.

Գաղաքանիա, 14 վեւրուար 1893.

Արդէն ձեզ յայտնի են կառավարութեան վերջին ատենաներս բռնած լնթացքը թէ ինչպէս նորանոր հալածանքներ, նորանոր ճնշումներ կը տեղային ամբողջ կիկիկիոյ եւ Փոքր Հայքի հայ ժողովրդեան գլխուն. ժողովուրդը ահարեկող ու սարսափահահար անող գեպքեր անպակաս էին եւ կը շարունակուին նյոնութեամբ: Կառ որ լրջօրէն կը դիտէր սա վիճակը, չեր կարող ըստ նկատել թէ ինչպէս ժողովուրդը աւելի եւս կը գրգռուի ու կը կատաղի, բողքի ձայները աւելի եւս բարձր ու համարձակ կը լուսէին: Ժողովրդեան համբերութիւնը այլ եւս հատած էր: Մտածող ու փոքր ինչ հեռատես մարդուն համար գտուար չեր նախագուշակել թէ այսպիսի պարագաներու մէջ լնդհարում մը անխուսափելի է: Եւ նա տեղի ունեցաւ, մինչեւ խկ աւելի շուտ քան կը կարծուէր: Դորա պատճառն ալ հետեւեալ հանգամանքներու մէջ պէտք է միտոնել: Վերջին ժամանակները թուրք հասարակութեան մի մասին մէջ կը տեսնուէր մի բացարձակ համակրո թիւն դէպի հայերս եւ անբաւականութիւն ու թշնամական տրամադրութիւն դէպի թուրք կառավարութիւնը: Խրաւ է, թուրք հասարակութեան միւս մեծագյն մասը այս կամ այն աղդեցութեան տակ թշնամաբար կը վերաբերէր թէ դէպի հայերս եւ թէ դէպի մեզ համակրո թուրքերը սակայն այն հանգամանքը, որ թուրքերի մէջ մենք ունինք համակրողներ, թէեւ թուրք փոքր, բաւական էր հայուն աւելի սիրտ տալու ու աւելի վառելու համար: Այլ ևս հայն առիթին կը սպասէր իր ձայնը բարձրացնելու եւ իր արդար իրաւունքները պաշտպանելու համար: Այդ առիթն ալ շատ չուշացաւ: Գիտէք արդէն թուրքերէն յայտարարութիւններու երեւան գալը Փոքր Հայքի բոլոր բալաբներուն մէջ միաժամանակ: Ահաւասիկ նոյն այդ յայտարարութիւնները բերին առիթը: Յունուարի սկիզբն էր ուրբաթ օր մը: Առաւօսուն կանուխ կեսարիոյ եւ տեղայոյ գիշերապահը կը տեսնեն թէ ամեն հրապարակի, պանդոկներու, կառավարութեան պալատի եւ կառավարութեան պաշտօնէից աներու պատերուն տաճկերէն գրերով թղթեր փակցուած են: Անմիջապէս տեղակալին կիմացնեն խնդիրը. վերջինս սարսափած թէ մի գուցէ շփոթութիւն ծագէ թրքաց կողմանէ, կը հրամայէ շուտավ առանց մէկուն կարգալու ժամանակ տալու բոլոր թղթերը ժողվել: Խսկոյն կը կատարուի հրամանը եւ 200-էն աւելի յայտարարութիւններ կը ժողվուին: Տեղակալը կը զարհուրի աննց բովանդակութենէն, եւ միանգաման կը կորցնէ գլուխը

եւ ինչ անելիքը չխմանար, երբ բոլոր հայարենակ ու տաճկաբնակ գիւղերէ ու քաղաքներէ ոստիկաններ կը շտապեն դեպի նա նոյնպիսի յայտարարութիւնների օրինակներով որ գտած էին պատերուն փակցուած։ Փոքր ինչ ուշքի գալով տեղակալը կը հրամայէ միեւնոյն ժամանակ հեռագրով իմաց տալ սուլթանին եղելութիւնը։ Սուլթանը հեռագրով կը հրամայէ գործը շուտով քննել ու հետեւանիններու մասին իրեն հեռադըրել։ Այդ նպատակով ալ Պոլսէն կուղարկեն երկու էսոքէր փաշաներ, որոնք հետերնին առնելով գաղատից կուսական ու անկլիական հիւպարհուն կուգանի կեսարի այց։ Ասոնց առաջին գործը կը լինի 500-էն աւելի անուանի հայեր ձերբակալել Կեսարիայէն եւ ջրջակայքէն։ Այս բազմաթիւ ձերբակալութիւններէն հայ ժողովուրդը կը սկսի յուղուիլ։ Այդ յուղումը աւելի եւս կը սաստիանայ, երբ կը լսուի թէ ինչ տեսակ անտանելի տանշան աց, կենթարկուին այդ բանտարկուածներն, մասնաւանդ անոնք, որոնց վրա փոքր ի շատէ կասկածներ կան։ Խոկ երբ բանտարկուածներէն մին՝ Ու ու թէ նձէվահի իր ձեւ ան անուն՝ ըսկարուանալով դիմանալ այն վայրենի տանջանիքներուն որ կուտան իրեն, կը սկսի մի առ մի թւել քաղաքին յեղափոխական կարծ ու ած հայերուն անունները եւ երբ այդ առթիւ կը սկսուի մի ամբողջ շարք նորանոր ձերբակալութիւններ, ժողովուրդը այնպէս կը կատաղի, որ կառավարութեան համար այլ եւս պարզ կը լսայ թէ հայերուն կողմանէ շփոթութիւններ կրնան ծագիլ։ կառավարութիւնը կուզէ այդ բանին առաջն առնել եւ ատոր միջոց կը գտնէ հետեւեալը. կը սկսի թուրք խուժանը գրգռել հայոց դէմ։

Այստեղ եւ այնտեղ կը սկսին փոքրիկ ընդհարութիւններ տաճիկներու եւ հայերու մէջ շուկաներու, փողոցներու մէջ հայերն ու թուրքերը միմանց պատահած ժամանակ կուի կը բոնուին։ Այդ ժամանակները կը ձերբակալուի Անտոն Ու շատունի, հն չա կ ե ա ն, որի տուած պատասխանները հարցաբննութեան ժամանակ կայծակի արագութեամբ կը տարածուին հայերու մէջ և անոնց նոր սիրո ու նոր եռանդ կը ներշնչեն։

Երբ Աշոտնին միւս բանտարկեալներու նման հայաբննութեան կը կանչուի, յանդգնութեամբ կը պահանջէ. Կը զուր կը կարծէր թէ այսպիսի միջոցներով, ձերբակալուի Անտոն Ու շատունի, հալածանքներով պիտի յաջողիք գործը խեղդել. Հնչ գուստակյութիւնը և անուտեւել եւ ժողովուրդը վճռած են մինչեւ մաշ շատ ած առ աւ իրագործման համար, Խոկ երբ կուսական կատաղուծ կը հարցունէ, թէ որոնք են ձեր պահանջները ըսածը, նա կը պատասխանէ. ԱՄենը կուզեմք աղատ ապրիլ կուզեմք որ աշխատաւոր ժողովրդեան համար նպաստաւոր օրէնքներ ըլլսն, որ նա աղատուի այլ եւս բոնակալութեան ձիրանէն եւ ձեռք բերէ քաղաքական աղատ կացութիւն. Վալին կատաղած կը հրամայէ լուել խոկ սա աւելի եւս բարձրացնելով իր ձայնը, կը սէ. «Ես կը լուեմ բայց մեր ետեւը հարիւրաւոր սպառագէն հըրոսակներ կան, որոց լուեցնել նոյնքան դիւրին ըսկարուանիքն համար. նոքա կը ստիպեն ձեղ մինչեւ վերջ լըսել մեր պահանջները և կատարել անոնք, եւ ապա զառնալով գատաւորների շարքի մէջ գտնուող զօրական տեղակալն կը սէ. «Խոկ դու որ այսօր իրեւ կառավարութեան շահերուն զատագով հարցեր կառավարկես ինձ,

դու ինքդ մէկը չես կառավարութեան կողապտողներէն. դու չենք որ ինձմէ 800 հատ արծամի մէջիս առնելով, փոխարէնը 800 հատ հրացանի փամփուշներ տըւիրուն. տեղակալը կը պապանձուի: Ոշտունին շլժայակապ դուրս կը տանեն: Բայց զօրական տեղակալը հանգստանալ չը կրնար: Ոշտունին «Քերացնելու» միջոցներին կը դիմէ եւ կը յաջողի ծառայողներին միջոցաւ թունար եւ զայն: Քարեբաղդարար կուսակալին ժամանակին լուր կը տրուի եւ բժիշկներու օգնութեամբ կազման զինքը մաշու ճանկերէն, թէւ անկէ ետք կառավարութեան ճիրանը նետերու համար: Այս բոլորը կիմանայ հայ ժողորուրդը: Եւ երբ կառավարութեան կողմէն նորէն գրգուեալ տաճիկ հասարակութիւնը կը յարձակի հայերու տներու ու այդիներու վրայ եւ կուղէ կրակի տալ հայերը կատաղի կերպով կը դիմագրեն. կը դիմագրեն կրին զարմանալի արիութեամբ թուրք խուժանին, երբ վերջինս կը յարձակի եկեղեցեաց վրայ, կաւերէ, կը կողոպտէ, կանանց զարդերը կը խլէ: Տեղի կունենայ մի սարսափելի կոիւ որ կը տեւէ երկար ժամեր. հարիւրաւոր դակներ գետինը կը ծածկեն. առայժմ սահնուածներու ճշշդ թիւ յայ չի չետագային կը գրեմ:

Խօն' հայերէն, թէ թուրքերէն բազմաթիւ ձերբակալուած է. մեծ խուզարկութիւններ եղած են. կըսեն որ գլխաւորները Պօլիս պիտի զրկեն եղեր: Խսկ հայերու վրայ յարձակուող թուրքերու մօտ կը գտնուին 6-700 հրացան, որց մասին պատահ հմամբ կիմանայ ժողովուրդը:

Տէրէվէնքի վարդապետը ձերբակալուած է. մեծ խուզարկութիւններ եղեր են վանքին մէջ:

Կոռավարութիւնը տեսնելով որ գործն ահագին ծաւալ կընդունի այժմ կաշխատի հայերն հանգստացընել և խոստանալով անոնց կրած նիւթական վեասներու փոխարէնը վարդապետը: Կառավարութեան պաշտօնեաները ինչ ընելիքները չեն գիտեր. իրենց ձեռքով իրենց համար ծուղակներ են լարած:

Դարսութիւնը գեռ ծանր ու շփոթ է: Թէ հայերը եւ թէ թուրքերը փոխանակ հանգստանալու օրէ օր աւելի ես կը յուզուին: Ամեն բոպէ կարելի է նորանոր ընդհարումներ սպասել: Տեղական կառավարութիւնը միանգամայն անզօր է այս անկարգութիւններուն վերջ ու իսկ Պօլսոյ կառավարութիւնն ալ մինչեւ արար մի կարգադրութիւն արած չէ, բայց այն որ շրագանչիւր որ հետափիւներով իրդհուրդ կը լազարութիւնը առաջանալու անդամները կը ստիպեն զժողովութիւնները որոնցմով կարելի պիտի խաղաղութիւնը վերահաստատել այդ մասին լուած են. կը կարծեն թէ եթէ այսօր հարիւրաւոր մարդիկ ձերբակալներ ամեն բան պիտի վերջանայ. մինչեւ քանի որ ժողովորի կենաց պայմանները մնան նցնը, ընդհարումներ ու խոսվութիւններ անխուսափելի են. պարագաները կը ստիպեն զժողովութիւնը դիմել սոյն օրին պիտի միջոցներու իր արդար բողոքի ձայնը վերջապէս լսել տալու համար. այս տեսակ բոպէներու մէջ նա չի մտածեր անգամ թէ թշնամին իրմէ աւելի զօրել է. նա գերագաս կը համարէ կուռելով մեռնիլ բան շարունակել իր ներկայ կացութիւնը: Տեսնենք ուր պիտի յանդի սա անել վիճակը:

Կեսարիյ գէպպելն իրենց արձագանքն ունեցան Խօղասի մէջ եւս: Ճն հայերու վիճակը նցնչափ ծանրը ու անտանելի էր ինչպէս եւ ի կեսարիա: Վերջինիս

գէպքերու լուրը հոն համնելով ամբոխը, որ մինչ այդ խուլ կը բողոքէր, կը սկսի յուզուիլ: Թուրք կառավարութիւնը անկարգութենէ վախնալով կը գործադրէ իւր միշտ այդօրինակ գէպքերու միակ աղաստարար միջոցը այսինքն կաշխատի թուրքը խուժանը գրգուել հայերու գէմ: կը կրկնուին նցն արինահոս տեսարանները, ինչ ի կեսարիայ, որովհետեւ հոն ալ հայուն այլ եւս համբերելը անկարելի եղած է, հոն ալ հայն վճռած է գիմել զէնքի օդնութիւն: Թէ հայերու, թէ թուրքերու կողմէն շատ սպանուածներ կըլպան: Սակայն աւելի ճշգիտ եւ մանրամասն տեղեկութիւններ այժմ անկարող եմ տալ: կը թողում յետագային:

ԳԱՂԱԾԱՅԻ

### ՄԱՐԶՈՒԱՆԻ ՅՈՒԶՈՒՄՆԵՐԸ.

ԳՈԼԵՃԻ ՀՐԴԵԿԻ ՔԵՆՈՒԹԻՒՆՔ: — ԿԱԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ-ՆԸՆ Է ԱՅՐԱԾ: — ԿԱԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ Է ՀԱՅԱՅԻ: — ԲԱՆԱՅԱԿ: — ՍՈՑԱ ԴԻՄՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՆԵԱՆ ՀԻՄԱՏՈՍԻՆ: — ՆՇԱ-ՆԱՒՐՈ ՄԱՏՆԵՐԻ ՄԸ ՄԱՀԱՍՈԱՆ ՊԱՏԻՖ: — ՆԵՐԿԱՅ ՎԻՃԱԿԻ.

Մարզուան, 28 փետրուար 1893.

Կախորդ թղթակցութեամբս ձեզ իմացուցի թիւրք յեղափոխականաց կողմէն տաճկերէն երկու տեսակ յայտարարութիւններով («Հնչակին մէջ արդէն տպագրեալ անցեալ տարի, երբ նցն յայտարարութիւնք ցրուած էին կիլիկիոյ եւ Սիրիայի ծովեղերեայ քաղաքները) ցրուիլը եւ այդ պատճառաւ իւսալու յաշղրդեալ ծանրակշնորհեալներուն եւ խառնաշխութիւնք. Սեբաստիոյ Վ. Լ. ապ է. յ Խ ու ս ր ե վ փաշայի 80 հեծեալ ոստիկան զինուորներով տեղս ժամանելը. հայերու տուները շարունակաբար խուզարկելն. բանտերու լեցուած ըլլալը հայերու Ամերիկեան գոլէճի վրայ եղած ծանր կասակաները եւ խուզարկուին կառավարութիւնն ձեռքով: Անկէ վերջ պատահած գէպքերը, որ օրէ օր շատ ծանր կերպարանք առնելու վրայ են, այսուեղ կը զնեմ:

Աեբաստիոյ ամերիկեան հիւպատոսը, որ միեւնցն ժամանակ անդիմական է, աեղու ժամանեց յունուար 28 ին: Քննութիւնները բանալով բաւական փաստեր հաւաքեր է որոնցմով կը հաստատուի խուսրեվ փաշայի իր արբանեակներով գոլէճն այլած ըլլալը: Հիւպատոսի պատեղ համնելէն երկու օր վերջը խուրուել փաշան գոլէճի գիշերապահը կը կանչէ իր մօտ եւ կը հարցնէ թէ կրակի գիշերը գուրսէն դէպի այրուած շէնքի ներսէրը հետաքրե կային: — Զը մունամ պատեղ մէջ բերելու որ հրդեհի գիշերը կրակը բոնկելէն հինգ վարկեան վերջը, նցն փաշան, տեղայս գայմագամը և ոստիկանապետը այրուած շէնքէն 3-4 մեղը հեռաւութիւններ գոլէճի պարտէն պատը քակելով ներս կը մանեն. այդ ատենը կերեւի մոռացած է ին (?): Հարկ եղած քննութիւններն անելու: — Գիշերապահն ալ եղածին պէս պատմելով կըսէ թէ «հետքեր կային այն կողմէն, որ կողմէն պատը քանալուած էն, այսինքն փաշայի ներս մըտած տեղէն: Փաշան մեղմօրէն խօսելով կըսէ թէ «երբ քեզի հարցուի, ըսէ օր հետքեր կային, բայց այդ հետքերը կրակի ժիշտերն էին կը մասնելու էին: Վերջը հարցնելով թէ

ի չու համար այնտեղ գիշերապահ է, երբ այս վելսինը կը բացառիկ է, փոշան կը պառասխանէ թէ և գունի իմ ըսածիս պէս ըսէ երբ քեզի հալցուի, ես քեզի ենիւ կուսիի ամսականաւ ։ Հուկային մէջ պէք ձի (պսհապան) կընեմ: Պիշերապահը դառնալով իր տեղը իրեն խօսուածները բառաւորաւ կը պատմէ գոլէճի տնօրինիւնիւ: Այդ խօսակցութեան կատարեալ ստուգութիւնը կը վկայեն պարագաները: Կարեւոր հարց մը կը ծագի: Ինչ գործ ունէին արդեօք խուսրեվ փոշան, գայմագամը եւ ոստիկանապետը, որ կրակը բռնկելէն առաջ լոյնի տան դուռը բանալ տալով ժամը ըստ թիւրբաց 5 եւ կեսին ներս կը մանեն, քանի մը վայրիկեան վերջը կրակը կը բռնկի եւ ճիշտ այն առեն ալ յիշեալ տան պարտէղը մանելով պատը կը քանդեն եւ հրդեհի վայրը կերպան: Քանդուած պատով կը բաժեռուի յօյնի տան եւ գոլէճի պարտէղները: այդ մարդիկը որտեղէն կարող էին գուշակել թէ գոլէճը հրդեհ պիտի լինին, առ վարկեան առաջ այդտեղ կը գտնուէին: Եթէ առարկեն որ կրակը իմանալով փութացեր էին գալ զայմանցնիս դարձեալ վերջ չի գտնէ թէ ինչո՞ւ գոլէճի գունէն ներս եկած չէին... եւ միթէ կարելի է հինգ վարկեանի մէջ թէ հրդեհի մասին իմանալ եւ գալ թէ յօյնի տան դուռը համար եւ բանալ տալ եւ թէ պատը քանդելով ներս մտնալ: Այս ամեն գործալութիւնները, կը կրկնենք, չափալանց ըլլալու համաւ ըսենք թէ հինգ վարկեանի մէջ եղեր են, այդ ինչպէս կարելի է հինգ վարկեանէն կառավարութեան շենքէն գոլէճի տեղը համար այդ կարելի չէ. մինչեւ ինչպէս կրցան մինչեւ իսկ պատն ալ քանդել տալ եւ հրդեհայրն ըրաւ կրակը բռնկելէն ճիշտ հինգ վարկեան վերջ: Մեր զարմանքի մի կարդ հարցերն աբոնը են: Միւս կողմանէ եթէ այդ բոլորը պառահմանը է, և սպա ինչպէս կառավարութիւնը բնուութիւնը ընդութիւն չեր բանար որ ոչընին հեղինակները գտներ. ինչո՞ւ արդեօք մինչեւ օրս իսկ քննութեան ձեռնարկած չէ. ինչո՞ւ արդեօք հրդեհի գիշերը տեղըցն գիշերապահը տանելով՝ փիսանակ ագոր մասին հարցաքննելու ցրուած յայտաբարութեանց մասին կը հարցունեն եւ կը ներշնչեն անոր ըսելու թէ իբր տշթէօր չէ ը իք, գոլէճի տորունը, պատշատեր է եւ տուեր է այդ գիշերապահին որ ցրուի եւ իբր այդպէս ալ ըրած է ինքը՝ գիշերապահը, մինչ հրդեհի մասին գրեթէ միայն երկու երեք անշան սկ հարցումներ բնելով կը բաւականան եւ երբ գիշերապահը դուրս կեներ, Խուսրեվ փոշան խօսքը քոյիններուն ուղղելով կըսէ աեանլոց զլուու, օալիրլէր եաքմալը իսիլէրը (սիալ եղաւ, միամերն վառելու էն). — Ինչ կը նշանակին այդ խօսքերը... .

Ո՞իսդեռ կառավարութեան “քննութիւնք” այդ-  
պէս կըլլայն, միւս կողմանէ միսիօնարք նցի գիշերը  
քննութիւններ ընելով գտած են որ յիշեալ յսնի տան-  
քովը գտնուած թուրքի մը տան պարտէզին մէջէն գեռ-  
կը սկսին խարունկ ձիւնի վրա հետքերը մինչեւ հրդե-  
հավայրը այսուհետեւ հրդեհի տեղը գտնուած է կիւր-  
ճիի գանակ՝ մ’ալ պատն ալ քանդուած, եւ ինչո՞ւ պա-  
տը քանդերով ներս կը մտնեն եւ ոչ կրակի բռնկուած  
տան դուռնէն եւ այլն. . . .

Բայց ինչու զՄրմանալքանի որ մենք գիտենք այս  
պաշտ աղջուկ կառավարութեան նոյնօրինակ գործերը

Մեր մողեն տակաւնն չէ ելած վանի հրդեհը քեյ-  
թունի սյուստիլը ծայրէ ի ծայր: Մենք համոլուած ենք  
որ այս կառավարութիւնը ուրիշ ոչինչ չէ, եթէ ոչ հը-  
ձիգներու, աւազակներու եւ ոճրագուծներու գօմիթէ մը,  
իսկ ինքը Համբ՝ պարագլուխ այդ քօմիթէին: Ո՞վ է  
այդ վերցիշեալ Խուռորդ փաշան: Ասկէ 8-9 տարի ա-  
ռաջ լիւնային նշանաւոր աւազակ մ' էր նա, որ ամ-  
բողջ նահանգին մէջ աչ ու սարսափ էր ձգած իր ո-  
ճիլներով ու աւարառութիւններով: Իսկ այժմ փաշա-  
ն գալձած... Հայս Պալյան Բելայի նախկին կառավա-  
րին Պահը փաշան, մօրեղբայրը հանւածանօթ Մուսս  
պէյին, որ անմոռ անալի յիշառակներ է մուլը իր ա-  
ւազակութիւններով, ոճիրներով եւ այլ գշնանման քա-  
ջագործութիւններով եւ որ նախ Խուռվարի եւ այժմ  
ալ Վանի վալի նշանակուեցաւ: Խնջու հեռուները պը-  
տըափիլ նահանգին նախորդ վալին՝ Մէմուհ պէյին առ-  
նենք: Միայն Սեբաստիայէն Սամուն Խճուղին շինելու  
համար ազգատ ժողովութէն 6500 լիրա կոկորդը ան-  
ցուցած է: Ահա այսպիսիք են մեր երկրի սուլթանի  
ուղարկած բարենորոգիչ քալիները, կառավարիչները:

Խական դառնանք բուն խնդրոյն: Հիւպատոսի այս-  
տեղ գալէն երկու օր առաջ բողոք բանտարկելոց կիները  
կը գիմեն միւտուայ ու ումութիւն (ընդհ. դուռիսաւ), որ վա-  
լիի կողմէն, քննիչ ուղարկուած էր: Երբ կիները բազմու-  
թեամբ կառավարութեան գուոը կը հանին, կոպիտ  
ոստիկանները փրշային խորհրդով թող չեն տար ներս  
մտնելու զէնքերը վերցնելով ու ասելով՝ “փաշայ էֆէն-  
տինին իշնի եօդ տըթ խընլըր քէֆիրը, իշերի կէլմէ-  
յէճէքսինիդ, սարայը պասմայա մը կէլտինիդը”: (Փաշայ  
էֆէնտին հրաման չունի. անհաւատներ, ներս ըստ պի-  
տի գաք, ապարանքը կոխելու եկաք): Կիները ներս մըտ-  
նել աշխատելով կը պ ստայսանեն, ալիզնմ փաշայ էֆ-  
էնտի իշէ իշիլ եօդալո, պիզ միւտայ ցւումումի էֆէն-  
տիմիլէ արյուսհալ վիլմէյէ կէլտիր. նէ հազընըդ վար-  
տըթ իշերի պրաբմանյա: պուրասը հիւրիւմած տըթ, քիմ  
խստերսէ կիրէպիլիրը: (Մենք փաշայ էֆէնտին հիտ  
գրծ չունիք, մենք ընդհանուր գ ստախալին աղերսա-  
գիւ մասուցանելու եկանք. ինչ իրաւունք ունիք ներս  
ըստ գիւղու. հոս կառավարութիւն է, ով որ ուզէ կրնայ  
մանել): Աերջապէս տեսնելով որ Կն'րը յետ դարձը-  
նել անկայիր և հակագլուխուած լուր կւտան միւտ-  
տայը ումութիւն որ կառավարութեան շէնքի դիմու-  
տուն մը կը լինակէր անուն, որ  
մէկ կին բողոքադիրն առաջ բովը բերէ: Կիները կընդ-  
գիմանան ասելով թէ մենք վստահութիւն չունիք ձեզ  
վրա եւ չենք կարող թող տալ որ մէնէ մէկը վեր գայ-  
ամենը մէկէն պիտի գանիք: Աերջապէս բաւական ընդդի-  
մութենէ վերջ երկու կին վեր կելնեն, բողըագիրը կուտան:  
Միւտտայի ումութիւն կարդալով մէկ քանի հարցումներ  
ուղելէ վերջ կասէ. և ես այս ձմեռ ժամանակ Արվազէլ  
միեցեւ հոս եկեր եմ որ արդարութեամբ եւ որչափ  
կարելի է շուտով քննեմ այս գործը: Ահաւասիկ (ցայց  
տալով քովի սեղանի վրայ գրուած թղթերի կյալը) այս  
էվրաքները ձեր երիխներունն են: Միայն թէ դուք ալ  
գնացէք ու ձեր մեծերուն (թաղ խորհրդի անդամներուն  
ու հարուստներուն) բակը որ այս գործերը ընողնե-

անմեղները թող չը տալու՞ց: Տեսէք Եփէնտիի՝ արդար ու շուտափյթ դատաստանը: Ինքն իսկ համոզուած լինելով բանտարկելոց անմեղութեան, յունուարի Յ-էն ըսկընեալ մինչ այսօր իսոնաւ ու մութ բանտերու մէջ պահէնէն ետքն ալ թող տալ չուղեր խեղճերը, անոր համար որ գործին բուն հեղինակները չե կարողացած ձեռք ձգել Այս դիմումն վերջ բանտարկելոց կիները միահամուռ տեղով գտնուող ամերիկեան հիւպատոսին դիմեցին ընդարձակ աղերսագրով մը, ինդրելով որ իրենց այս թշուառ կացութիւնն իմացնէ ուր որ հարկն է:

Աը լսեմք թէ հիւպատոսը գոլէճի այրուելու մասին տեղւոյն վրայ քննութիւններ բանալով մանրամասն տեղեկադիր մը ուղարկեր է ամերիկեան գեսպանին ի կ. ողիս եւ այդ պատճառով ինդրելու Պոլսոյ հողի վրա փոխագրուելով՝ հիւպատոսն ալ տեղւոյս կառավարութեան հետ որ եւ է յարաբերութիւն ունենալ չուզեր:

Այժմ պարզուեցաւ որ հոս, ինչպէս եւ ամեն տեղ, այս բոլոր գժեալդութեանց պատճառ եղած են հայազգի մատնիչներ: Սա հակ Բագրատունի անուանեալ վատոգին իրեն համախոհ Շահպէտ է առ եան հաճի Բարսեղ դաւաճանին հետ միատեղ այս փորձանքները բերին մեր գլխուն: Ստուգուած է թէ այս մատնիչները իրենց անձեռական ստոր շահերէ ու կիրքերէ մղեալ կառավարութեան ձեռքին կյոր գործիք գարձած՝ զապարտած են բանտարկեալ անմեղները: Ցիշեցինք որ այս Սահակը իրերեւ կասկածելի բանտը կը զրուի եւ այդ ժամանակ ամեն կերպ կաշխատէ համոզել խեղճ բանտարկեաները որ ըսեն — թէեւ սուտ տեղը — որ յայտարարութիւնները ցրուողներն իրենք են եւ ատ ալ այն յուսով թէ այս միջոցաւ ներում կը ստանան ու կազմատուին: Քանի մը միամիտ հաճի գիւղացիներ թէեւ ընկան այս ծուզակի մէջ բայց վերջը հերքեցին նախկին ասածները յայնելով որ աղատութեան յուսով եւ Սահակի թէլագրութեամբ ու նորա Ճնշման տակ էր որ այդպէս սուտ խօսել հարկագրուեցան, մինչեւ իրենք որ եւ է մասնակցութիւն չեն ունեցած այդ գործի մէջ:

Երբ կառավարութիւնը տեսաւ որ այս միջոցն ալ չը յաջողեց, աշխատեցաւ ամեն կերպ ապօ: Միջոցներով նոյն իսկ սուտ վկաներով ինդիոյ եւուել հայոց վրա: Բայց ի զուր: Գրական, աչք հայոց փաստերը կը հաստատէ: Եղանակութիւնը ցրուողները մօլլաներն են: Ահաւասի այս մի քանին. նախ երկու մօլլաներու ձերբակալուին ի Հաճի-Գիւղ նոյն իսկ թղթերը փակցնելու ժամանակ, որու համար շատ մը արժանահաւատ անձեր, նոյն իսկ թուրքեր կը վկայեն, եւ սակայն այս մօլլաները անմիջապէս արձակուեցան: Երկրորդ, շատ մը բաղադրներու մէջ տեսնուած է թէ նոյն յայտարարութիւններէն փակցուած են նաեւ մինարէններու արտաքին երեսին գագաթին մօտ, ճամփներու ներսը՝ իմամին յատկացրած տեղւոյն վրայ, ուր մօլլաներէն զատ ոչ ոք կրնայ մուտք ունենալ: Սայդ աղջրիւրէ իմացած ենք նաեւ թէ Ամասիյ զօրանոցին ներքին մասին մէջ ճիշդ զինարանի զրան ճակատն ալ փակցուած է եղեր, ուր անկարելի է որ դուրսէն մէկը մանաւանդ հայ մը բրած լինի առանց զինւորներու գիտութեան, որովհետեւ միշտ գրան քով պահակներ կը սպասին: Այսամիտ ապացուցներ ունենալով հանդերձ կը սպասին:

Կառավարութիւնը չուզեր թուրք յեղափոխական մարմինը գոյութիւնը ձանշալ ժողովրդեան հանդեպ եւ կաշխատի թուրք հասարակութիւնը գրգռել հայ ժողովրդեան դէմ ամենքիս յայտնի նպատակով: Բայց հարկաւ որ նորան այդ միշտ չը պիտի յաջողին:

Ամսյս 11-ին, շաբաթ օր ցերեկ ժամանակ, ու վոլմերի երեք հարութներով սպաննու եցաւ յայտնի լրտեսմատնիչ Սահակ Բագրատուունին, որ բանտէն դուրս եւ լած ատեն կառավարութեան յայտներ է թէ ձանապարհին որուն որ ձեռքի սեղմին ու հետը խօսիմ ձերբակալեցէք, իբրեւ յեղափոխական: Սյն մասնիչի գործերը արդէն վերը յիշեցինք, արդէն ինքն ալ շատերու առջեւ պարծանօք խստովանած է իր մասնիշական գործերը, ըսելով միանգամայն թէ ինքը մատնուած լինելով Շահպէտէրեանէ՝ հարկագրուած է ձեռք առ ուրիշները: Թէեւ այս տէսօրական գործի առթիւ 2-3 անձեր ձերբակալուցցան, սակայն գործին բուն հեղինակը ձեռք չէ անցած եւ քմիտ տակէն կը ծիծաղի կառավարութեան ապուութեան վրայ: Ժողովուրդը հայ թէ թուրք հրճուանօք կը խօսի այս սպանութեան մասին: Այս դէպքը կառավարութեան վրայ սարսափ ձգեց. սպանութեանէ 10 օր վերջ 150 նոր զինւորներ ալ բերել տուաւ. սակայն զինւորներ բերել տվոր կաշխան փաշան խիստ հրամանով ետ կանչուեցաւ Սերաստիայ իր բարբարոս ընթացքով ժողովուրդը վերին ծայր կրդուման մէջ ձգած լինելուն համար, իսկ նոր եկած զինւորները հոս կը մնան, բայց այդ ոչինչ Սեր ամենասրբազնան իրաւունքները պաշտպանելու համար մենք պատրաստ ենք այդ զինւորներու հետ ալ չափուիլ եթէ հարկը ըստիպէ. . . .

### ՆՅՈՒՅԻ ԿԱԼԵԿԻՒՑՑԻՑԻՑ.

... 12 մարտ 1892.

Աիլիկից Կողմերէն ծանր լուրեր կը հասնին: Մարտը իրեն հետ բերաւ նորանոր հարստահարութիւններ, նորանոր տանջանկներ հայու գլխուն: Յայտնի է ձեղ որ մարտին կառավարութիւնը կը սկսի հարկերը ժողովել. այդ ամիսն յատկացուած է կենդանահամարի տուրքերուն: Յայտնի է ձեղ նոյնպէս, թէ ինչ տեսակ կարգեր են թիւբիթյ հարկային կարգերը. մի կենդանին, մի կալւածը երկու երկու ձեւի տակ տուրքերու կենդարկուի: Օրէնքով սահմանուած չափուն վրա ալ աւելացուցէք հարկաժողովի եկած պաշտօնեաներու կենդելքումները ի նպաստ իրենց անձեռական բանկներու, անտեսն կը հասկնաք թէ ինչու շամ քիչ կը գտնուի: Հայ գիւղացի, որ պարտիքու տակ խրուած չըլլայ կամ վաշխառու գրամատիրոց: Իսկ երբ գիւղացին անդամ մը ինկաւ թէեւ ինչու շամ այդ կէտն է գլխաւորապէս որ կը շահագործեն կաշառակեր պաշտօնեաները: Աիլիկեցի հայը լացառութիւնը չը կաղմեր այդ վիճակէն. ընդհակառակը նաև աւելի եւս կը նեղուի, քանի որ իր երկրի բնական պայմաններն իսկ անսպաստ են: Նաունի մեծագումար պարտիքու թէ կառավարութեան եւ թէ վաշխառութիւններէն միաժամանակ, եւ ահ ու սարսափով կը սպասէ թէ երբ հարկ ժողովու պաշտօնեան գոհ կը

Անի և կը հեռանայ գիւղէն: Բայց կառավարութիւնը  
չուղեր հասկնալ մեր վիճակ, կը հրամայէ ինչ միջոց-  
ներով ալ որ ըլլայ անպատճառ ժողովել պարտքերը:  
Եւ բաշ գիտնալով որ իր պաշտօնեային աւելի կազդէ  
կաշառքը քան թէ պարտաճանաչութիւնը կամ վախն  
ու սպառնալիքը, նա վճռած է ինքը կաշռել ի ը պաշ-  
տօնեան: Կա հասկցոցեր է որ ժողովուած պարտքերու  
100-էն 5-ը կը տրուի ժողովով պաշտօնեային: Ալ  
հասկցէք թէ ինչեր չաներ պաշտօնեան նախ իր շահը  
չը կորացնելու եւ ապա իր և եռամելն ու սէրը դեպի  
կառավարութիւնը ցուցնելու համար: Կա գիւղացւոյն  
տունը մտնելով կը պահնջէ պարտքը: Անի, չունի  
մէկ է, ուսկից որ է պիտի գտնէ. իսկ թէ չը գտաւ,  
անոր կը սպասէ ամենավայրենի, ամենաանդուժ հալա-  
անոր կը սպասէ ամենավայրենի, ամենաանդուժ հալա-  
անոր ու տանջանք. պաշտօնեան կանդ չառներ ոչ մի  
միջոցի դէմ: Նա լաւ գիտէ որ կառավարութիւնը ադոր  
համար ոչ միայն չը պատճեր զինք, այլ եւ կը վար-  
ձատը: Սակայն հոս մենք կը լունք եւ թող եղելու-  
թիւնները խօսին:

\*\*\* Գիւղին մէջ մարդ մը, որ առաջ միջակ հարլս-  
ութեան տէր մըն էր, բայց յետոյ շնորհիւ կառավա-  
ռութեան ու վաշխառուռի՝ վերջին ծայր աղքատութեան  
եւ զառն թշուառութեան մէջ լնկած էր եւ իր ու իր  
նոտանիքի օրական ապրուստը հաղիւ կը ճարէր, վերջերս  
ըլ մեռնի թողնելով իր ընտանիքը — կինն ու մատաշ-  
ողիկը — աղքատութեան մէջ զուրկ ապրուստի միջոց-  
ւերէ. այդ գեռ բաւական չէ, 500 զռուշ ալ պարտէ  
կայ կառավարութեան: Այդ պարտըն գյացած էր չ-  
վճարուած փոքրիկ հարկերու մեծաքանակ տոկոսներէն:  
Մայր ու աղջիկ կը չարչարուին, կաշխատին, բայց  
հարկէ օքական կտոր մը հայէ աւելի գտնել չեն կը  
նար: Ահաւասիկ կը հասնի հարկաժողովի ատենը: Պաշ-  
տնեայն կը մասնէ այդ աղքատիկ սենեակը ու կը հը-  
րամայէ ուսկից որ լինի գտնել եւ վճարել 500 զռու-  
սինը կաղերսէ, կը պաղատի: ուշադրութիւն չեն դար-  
ձըներ. հրամայւած է, կըսին, պիտի առնենք: Խելջ-  
կը պատմէ որ գտնել ոչ մի տեղէ չի կրնար: Պաշ-  
տնեան կատաղած մի շարք սարսափելի հայհոյանքն-  
տալէն յետոյ ալ ըստ բաւականանալով կը ծեծէ ին-  
այրին ու կակսի վնտուել սենեակը թէ ի՞նչ կրնայ գլ-  
նել արժէք ունեցող: Բնականաբար 500 զռուունոց  
չինչ կը գտնէ: Կա կը տեսնէ անկիւն մը կանդնած  
բիտասարդ աղջիկը, որ կը դողար: Աը չափէ, կը կը-  
մոքին մէջ եւ կը գտնէ, որ աղջկանը կուսութիւնը թ-  
րեւս 400 զռուշի փոխարէն կարելի է առնել այդպ-  
ալ կը յայտնէ լըբարար, մօրը հրամայելով ուսկից  
կուզէ մնացեալ 100 զռուշը գտնելը Անկարկիլ է նկ-  
րագրել այդտեղ տեղի ունեցածը: Աչ լաց, ոչ աղաւ-  
չեն օգներ. պաշտօնեան իր երկու լնկերներու օդն-  
թեամբ կը խլէ մօրը ձեռքէն մարած 17 տարեկ  
աղջիկը ու մօրը սենեակէն հեւացնելով կը բռնաբա-  
զայն. . . Իր կիրքը յագեցնելէն ետքը՝ իբրեւ միսիթար-  
թիւն աղջկայ մօրը կը յայտնէ, որ 100 զռուշ հա-  
ձայն է թողնել միւս տարու եւ կը հեւանայ: Աղջ-  
սաստիկ հիւանդ է: Մօրը զռութիւնն աննկարագրել

Մի այլ գիւղի մէջ մարդու մը երկար ծեծելէ  
Հազար ու մի վիրաւորանքներ տալէ և տբը առաստա-  
կը կախեն ամբողջ ժամ, այնպէս որ երբ վերջը

կառնաւն, խեղճը բոլորովին մարած զրութեան մէջ կը-  
լայ: Ատոր պատճառն ալ այն է եղեր որ նա միջոց  
չէ ունեցեր իր ներկայ տարուայ տուրքը վճարել:

Այս եւ վերսիշած գէպքերուն համար դատ բացուեցաւ: Թէեւ յանցաւոր պաշտօնեաները բանտ կը դրուին, բայց շուտով աղասի կարձակուին:

Աւրիշ զիւզի մը մէջ մի աղքատ հայ այրիի նոյն  
պէս չարչարելէ, բռնաբարելէ ետքը ի պատիժ և ի նա-  
խատինս իւր աղքառութեան. . . ներքին շորեւ ուն մէջ  
կատար աղքառութեան. . . ի եւ եւ հանդիս կատար աղքառութեան. . .

բանի կատու մը կը ձգեն եւ իրենք կանցին կերթած:  
Հարկահանութեան ժամանակ ըրած այս բոլոր լու-  
նաբարութիւններին համար բողոք տրուեցաւ թէեւ տե-  
ղակալին, բայց ի պատասխան՝ տեղակալին պատուանշան  
տրուելուն լուրջ առինք: Արժէ ի հարկէ, քանի որ ն-  
րօք եւ ոչ մի միջոց բաց չը թողուր կառավարութեան  
շահերը պաշտպանելու համար:

Վեր բոլոր բանասարկեալք մինչ ցարդ կը տանջուին. .  
Կիլիկեացի.

**W E S T E R N Q U A T E**

## ԹՐԱՓԱՅՑԵԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ

ԳԱՄԱՆ - ԶԱՐԻԴԱ

三

Այսեւալ դարու ամենանշանաւոր երեւոյթներից մէջ մարդկային հասարակութեան մէջ այն էր, որ ժողովուրդը, այդ աշխատաւոր ընդհանրութիւնը, հանդէս եւաւ պատմական, բեմի վրա որպէս հասարակութեան մի մաս, որ արդէն յայտնի ինքնուրոյն նշանակութիւն ունի քաղաքական-հասարակական կեանքում: Միջնադարեան աւատական կարգերում նաև ժողովուրդը, մի իր էր, նա չունէր հասարակական ինքնուրոյն գոյութիւն. նա անպէտք բազմութիւն էր, որի գյոյլթիւնը ատկացված էր միայն նրա համար, որ իր աշխատանքով կերպութեան աւատական ազնւականութեան, իրան բաժին ունենալով կենսական ամենածանր պայմանները: Այդ անպէտք բազմութիւնը, մի հասարակական նշանակութիւն չունէր, ոչ մի քայլ աղօղող կամ մասնակցող պայման չունէր աւատական ականութեան հասարակական քաղաքական կեանքում: Հայութիւնը պայմանական աշխատավածքը կեանքից եւ աշխափված միքիայն իր դասակարգային սահմաններում: Աւատական կարգերի տընտեսական պայմանները ստեղծած լինելով այդպիսի յարաբերութիւններ աշխատաւոր բազմութեան ու աւատական ազնւականութեան մէջ ըստ որում առաջինը միայն ամենածանր աշխատանքի գնով կարող էր յայցայթել իր ապրուսալ, ժողովրդային այդ ընդհանրութիւնը շարունակում էր մնալ տնտեսական անզարգացած պայմանների հետ նաև մտաւոր խաւարի մէջ: Իր թընամի գասակարգի, աւատական ազնւականութեան, համար նա ոչինչ հետաքրքրական չէ ներկայացնում ոչ

իր կեանքով որ աղնուականութեան բազեկեցութեան ու  
զեղմութեան էր միայն յասկացված, ոչ իր նիստ ու  
լար կացով, ոչ իր հոգեկան աշխարհով։ Այն ժամանակ ժո-

զղվուրդն անծանօթ ու անձանաչ մի տարր էր, այդ տես-  
սակէտից բայց ընդհանուր զարգացման պատմական ըն-  
թացքի շնորհով անտեսական պայմանների աւելի զար-  
գացումով կամաց-կամաց կազմվում են անտեսական նոր  
պայմաններ, առաջանում է մի միջին գասակարգ մի-  
կողմից աւատական աղնականութեան եւ միւս կողմից  
այդ աշխատաւոր բազմութեան միջն, այն է բաղաքա-  
յին դասակարգ, ընդարձակվում են առեւտուժն ու առ-  
գիւնաբերութեան միջոցները, դրա շնորհով ընդարձակ-  
վում են քաղաքները եւ աւատական կառգեցի ներսերից  
խորքերից սկսում է ծագել հասարակական նոր, առա-  
ջններից տարբեր կազմակերպութիւն, տարբեր նիստ ու  
կաց: Աւատական կարգերն զնալով՝ քանդվում են: Քան-  
դվելով՝ դրանց հետ սկսում է կրօցնել իր նախկին հան-  
սական նշանակութիւնը նաեւ գիւղը, սրա հետ գիւղա-  
կան դասը, որ աւելի ու աւելի ժողովում է քաղաք-  
ներում: Եյդ փոխիսութիւնների շնորհով պահանջ է  
զգացվում հաղորդակցութեան միջոցների բարեկարգու-  
թեան, բացգում են ինձուղիներ, սկսում է կանոնաւո-  
րութիւն ստանալ պօստը, մարդկանց յարաբերութիւննե-  
րն աւելի շատանում ու սերտանում են, զանազան վայ-  
րերի՝ առաջ միմեանց համար երթեմն անցայտ իսկ՝ բր-  
նակիչներու շփում են իրար հետ, տեղի է ունենում  
յայտնի հասարակական, հոգեկան, մտաւոր փոխանակու-  
թիւն, և այլն—մի շաբթ պայմաններ, որոնք ժամանակի ըն-  
թացքում աւելի ու աւելի են զարգանում: Ծնտեսական  
նոր պայմանների շնորհով աղատված լինելով իր նախ-  
կին ձորական վիճակից, աշխատաւոր բազմութիւնն այլ  
եւս ընդունում է հասարակական ինքնուրույն նշանակու-  
թիւն, յայտնվում է ազգի արդէն մի որոշ մասը, որ հան-  
սական կցութեան կուի մ.ջ արդէն ինքնուրոյն է:

թիւնը դարձել էր ամենագլխաւոր պայման մի տերութեան համար — նրան, ընդհանրութեանը, կառավարելու համար, որպէս եւ վարիչ դասակասդերի համար — սրանց եւ նրա մէջ ծագած նոր տեսակ փոխադարձ յարաբերութիւնների շնորհով: Կառավարելու տեսակէտից պէտք էր ուսումնասիրել ժողովրդի կեանքը, որովհետեւ տնտեսութեան նոր պայմանները ստեղծել էին հանրակեցութեան նոր պայմաններ եւ ուրեմն այդ հանրակեցութեան կարգերի, օրէնսդրութիւնների, կառավարական միջոցների ու պայմանների նոր տեսակ կերպեր, որոնց նկատմամբ ժողովրդային ընդհանրութիւնն արդէն սկսել էր կազմել հասարակական մէկ ցժ, մի նոր տարր, որ իս պատմական ձգտութերով եւ իր հասարակական նոր դիրքով ձեռք էր բերել իս ինքնուրացին գերը հասարակական կեանքում: Նշնկան անհրաժեշտ էր դարձել ժողովրդային ընդհանրութեան կեանքի ուսումնասիրութիւնը նաև վարիչ դասակարգերի, հասարակութեան բարձր շրջանների համար, որովհետեւ տնտեսական նոր կերպերը դրանց եւ ընդհանրութեան մէջ ստեղծել էին հասարակական նոր յարաբերութիւններ, որոնց շնորհով նշանք պէտք է շրջիւն միենանց հետ: — միենանց նկատմամբ այդ երկու կողմէն էլ սկսան ունենալ հասարակական որոշ վերաբերութիւն, իրանց փոխադարձ քաղաքական-հասարակական դիրքով դէմ առ դէմ կանգնած լինելով պատմական բերան մի վա:

Դրանք են պատմական-սօցիալական (Հասարակական) հիմնապատճառները ժողովրդային կեանքի ուսումնասիրութեան ձգտման եւ գրա գոականութեան նախմի քանի եւ ապա, լնդաբճակիվելով՝ բոլոր ճիւղերում։ Այդ ուսումնասիրութիւնը հասարակական տեսակետից այսօք յայտնվում է արդէն ամենաէական պահանջը մի հասարակութեան թէ աէրութեան, թէ վարիչ դասակարգերի եւ թէ նոյն իրան ժողովրդային լնդհանքութեան զանազան խաւերի համար։

(ԱՐԴ ՀԱՅՈՒՆԱԿՎԵՆ)

ԱԿՆ-ԵԱՆՑ.

Հոյս առեւ առ առ

ԱՅՀ ԱՐԵՎՈՒԹՅԱՆ Է ԻՆՉԵՐՆ ՄԱԿԱ

ԳՐԴԱՆԱԴ ԼԱՍՄԱՆԻ

Թարգմանութիւն.

ՄԵԿ ԱՌԱՋՎԵՐՆԵՐ

“ՀԵՂԱՎԱՐԻ ԽՄԲԱԴՐՈՒԹԵԱՆ ԿՈՎՄԵՑ”

七

ԳՐԱԴԱՐԱՆ

Αθήνας. (Grèce). — M. Beniard. Poste restante.

Խոհ գրամական մասնդատները — mandat —

— Eaux-Vives. (Suisse). — M. Daniel. Poste restante.

111-112. (Stress). M. Danier. 1906. Festante

Եթէնք. Հայկ սկան աղստ տպարան.